



ՀԱՅԳԵՐՈՒԹՅԱՆ  
ԹԻՒ 9.

# ԱՄՍԱԳԻՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 30  
1870

ԱԶԳՈՅԻՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ԵԽ ԳՐԱԳԻՏՈԿԱՆ

## ԿՐՕՆԱԿԱՆԻ

ՊԱՏԱՍԽԱՆԻՔ ԵԽ ԼՈՒԺՈՒՄՆ ԽԱԲԵՈՒԹԵԱՆՑ ՀԱՄԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆՑ  
ԿԱԹՈՒԴԻԿԵ ԵԽ ԵՀՄԻԱՆԱԿԱՆ ԴԱՏԱՆՈՒԹԵԱՆՑ (\*)

Յետով կը սայտնէ լիբրապատուեցին թէ առ քրիստոնէականներուն լիբրոց քանի մը դիտողութիւն կնայ ընել և պէտք է ընել, գան զի կ'ըսէ, «Այս գիտողութիւններն իրաւացի գանելու համար հարկ չկայ աստուածաբան ըլլալու, հապա բաւական է առողջ միտք մը ու քիչ մը քրիստոնէական լրայ ունենալ»:

Իրաւ է որ առողջ միտք մը քիչ մը քրիստոնէական լրւառ կը կարողանայ

(\*) Ըստունակութիւն, տես թիւ 8.

դիոսողութիւն ընել շատ մը քրիստոնէականաց լրայ, և այն ուղիղ, սակայն առողջ մը մը առանց երբեք քրիստոնէական լրայ, թէ և կարող է դարձեալ դիտողութիւն ընել որ և է քրիստոնէականի լրայ, սակայն թերեւս բօլոր այն գիտողութիւններն ալ թիւր ըլլան, ըստ որում, թէ և միտքն առողջ և կը յածի ամեն կողմ, սակայն արգեն ընտրելին որն է, այն չճանաչէր, բնչպէս որոշէ թէ այս է կամ այն:

Բանքը թէ գուշը առաղջ միտք ու նենայք, և այս հաւատարիմ ըլլայ, սակայն ձեր քրիստոնէական լըսը զօր ունենալ կը կարծէք, որչափ որ առ ձեզ հաւատարիմ է, այնչափ ալ առ մեղ անհաւատալի է, ըստ օրում ձեր պաշտօնը մեզ այնպէս կ'երեւի թէ, այսօր դ'Յրիստոս և աւետարան մէկ դի առած, հարց զբգերով և նոյա խօսքերով, (այն ալ ոմանց հարց) կ'ու զէք և կը ջանայք որ ամեն քրիստոնեայ անհատի պաշտօնն ու պաշտամունքն ալ առ Պատն վերաբերէք: Ուր որ երեք խօսք խօսիք, երկու քն ասոր վը րոյ է: հինգ խօսիք, չորսն այս է:

Դուք դեւ չէք ուզեր համոզուիլ որ ընդհանուր քրիստոնէական եկեղեցին կաթուղիոս կամ Պատ ջանաչէր իրեն գլուխ, այլ դ'Յրիստոս Կյոտուած միայն գիտէ և կը ճանաչ չէ<sup>(1)</sup>: Եցն ինքն Քրիստոս Կյոտուած ընդհանուր Եկեղեցւոյ գլուխը Առ Վո-

(1) Ուր և արգէն իսկ ՚ի ձեզ հեռ և նախանձ ոչ ապօքէն մարմաւոր էք և ըստ մարգիսն գ'նայք Յորժամ առէ որ ՚ի ձեռջ և սուզուսնեւս, և միւ որն թէ ևս ապօջուսն, ոչ մարգիսն էք. իսկ արդ՝ ով է ապօջուսն, և ով է ապօջուսն Պաշտօնեայք՝ որովք հաւատացէքն ։ Ի իւրաքանչիւր որպէս և աւէր ետ: Ես անկիցի, ապօջուսն չուր ես, այլ Ասուած աճեցցց: Այսուհետեւ ոչ այն ինչ որ է որ անկիցն, և ոչ այն որ զնուրօն ետ, այլ որ աճեցցոյն Ասուած: Եր անկիւացն և որ զնուրն ետ մի են: բայց իւրաքանչիւր զիւր վարձու առնուցու ըստ իւրամբ վաստակոց: Զի Ասուած ոյ գործակից եմք: Ասուած ոյ արգիւնք էք: Ասուած ոյ շենած էք: Հաստ շնորհացն Ասուած որ տուեալ են իւծ: իւրեւ խմաստան ճարտարապէտ հիմն եղի: բայց այլ է՝ որ շնեւն: այլ իւրաքանչիւր զիւր զգոցը մցին թէ ։ բայց շնեւն: Զի հիմն այլ որ ոչ կորե գնեւքան զեգեալն որ է չ իսուս քրիստոս: Եմէ որ շնեւն ՚ի վերայ հիման այսորիկ սոկի, արծաթ, ականս պատուականս, փայտ, խօս, եղիզն, իւրաքանչիւր գործն յացնեալը է: զի օրն ընտրեացէ: զի հրով յայտնելոց է: և զիւրաքանչիւր զործն զիարդէ և իցէ հուրն փորձեացէ: Եմէ ուրուք զործն ծըն շնեւաց՝ կոցցէ: վարձու առցէ, և եթէ ուրուք զործն այրեացի՝ առէ մեացի, բայց ինքն կեցէ: այլ այնպէս՝ որպէս թէ ՚ի հուր: Ա կո՞մ: Պ. 5—15:

քեալներ որոշեց, որ երթան աշխարհ հի ամեն կողմն ընդհանուր Եկեղեցին հաղորդ ընեն (1):

Ենդէս որ ընդհանուր Եկեղեցին իրեն գլուխ ունի դ'Յրիստոս, այսպէս ալ իւրաքանչիւր մասնաւոր եկեղեցի ունի իւր գլուխ Վոաքեալներ, և անոնց յաջորդ Հոյրապետներ մինչեւ ցայսօր: Ու րիշ է կաթուղիկէ (ընդհանրական) Եկեղեցի, ուրիշ է հըսովմէական Եկեղեցի: զոր դուք խաբեայքդ, կ'ուղէք կարծեցնել թէ կաթուղիկէ, և հոսվմէական միենայն են: այս աստիճան յայտնի տուտի մը վայ, այդչափ պնդելուդ համար կը թաղումք որ դուք զձեղ դատապարտէք, Վեցնինք ձեր առաջի դիտութեանը:

1. « Վա Քրիստոնէականներուն վարդապետութիւնը Խանութրաց վարդապետութիւն չէ, հազար Վմիածնական Հայոց Եկեղեցւոյն ընդհանուր վարդապետութիւնն է: որովհետեւ նոյն Եկեղեցւոյն սորվող մասը (այսինքն ժաղավարդը) ասոնցմէ կը սորվի, ու սորվեցնող մասն ալ (այսինքն կաթուղիկոսները, Պատրիարքները, Վոքեպիսկոպոսներն) ասքրիստոնէականներուն մէջ իրենց իշխանութեանը լուսթի ամիւը կը խօսին: » :

Ըսէլ կ'ուղէք որ Հայոց Եկեղեցւոյն ընդհանուր վարդապետութիւնը այս քրիստոնէականներուն անուն անարակներուն մէջ իրենց իշխանութեանը լուսթի ամիւը կը խօսին: » :

(1) Երթայք յաշխարհ անենայն: և քարոզէցէք զաւետարանն արբայութեան անենայն արտաքածոց: որ հաւատասոցէ և մկրտչոցի կեցչէ: և որ ոչ հաւատասոցէ դատապարտակոցի Մաք: Ժ. 2. 15:

Գնացէք այսուհետեւ աշխիքուցէք զումնայն հեթանոս, մըսեցէք վնաս յանուն հօր և Արդւոյ և Հոգւոցն Արքոյ ուստոցէք նոցա պատմել զամնայն զոր ինչ պատուիրեցի: Մաք: Ժ. 2. 15:

դապետութիւն չունին . կը սիսալիք . վասն զի Հայոց Ա; կեղեցին տակաւին ուրիշ շատ ընդարձակ մատեաններ ալ ունի , որոնց մէջ պարունակուած ընդարձակ վարդապետութիւնները այս քրիստոնէականներուն մէջ պարունակուած չեն : Ձերեւս Հռովդ մէականաց մեծադիր և բազմահատոր աստուածաբանութիւններուն բազդա տելով այդչափ առ ոչինչ համարած էք Հայոց Եկեղեցւոյ վարդապետութիւնը . սակայն Եթէ այսօր աստուածաբանութեանց աւելորդ շաղփաղ փութիւնները մէկ դի հանուին , կարծեմ թէ անոնց վարդապետութիւնը նուազ պիտի ըլլայ քան զՀայոցը <sup>(1)</sup> . Հայոց Ա; կեղեցւոյ ընդհանուոր վարդապետութիւնը իր ընդունած ամեն վարդապետական զբքերուն մէջ պարունակուած է , այն վարդապետական զբքերուն . որոնք հին Ա; կեղեցւոյ վարդապետութեանը վրայ աւելի նոր նոր վարդապետութիւններ ալ չեն ընդուներ :

Դարձեալ կ'ըսէիք որ Հայոց Ա; կեղեցւոյ սորվող մասն ասկէ կը սոր-

(1) Աստիներէնէ թարգմանուած բարյակն Ասպառածունաբին անուն մեծ հասորը կարդաց զները քաջ գիտեն որ . Եթէ մէկ կիսի վրայ կը խօսի որ Աստուածաբանութիւնն ընթեցման եռանդը կ'աւելցնէ . քան կէտի վրայ ալ կը խօսի որ ընթերցազը բոլորին կը խօրչեցնէ . Վերջն օրերս չի նուած և հրատարակուած Աստուածաբանութիւններն ալ կարգացողներուն ըստ ամենայնի կը համոզն , թէ նոյն կէտերուն վրայ խօսող հին Աստուածաբանութիւնները կարդալով որչափ պատկառուած են հեղինակները : Հայոց ազգը լատիներէն շգիստաւուր բարեացդութիւնն ունեցած է , որ գեւ հայերէնի ընթարգմանուած լատիներէն բազմաթիւ Աստուածաբանութեանց զուր և շաղփաղի զարգարանութեանց ընթերցումն աղաստ մասցած է : Թէ և ինքը շկարդացած՝ սակայն կը ցաւի և կը միթարուի Հայոց Եկեղեցին , Երբ կը լսէ թէ , այն լատիներէննի հայերէնի թարգմանող Աստուածաբանները այն վատթար զարգարանութեանց մէջ շատ ըւելու , աւելի խռհմնութիւն ըրած են .

վի . ինչէն կ'ասպարուցանէք որ միայն ասկէ կը սորվի ժողովուրդը . Աւ ոչ մէկ բանով կրնաք ապացուցանել ասիւ կայ . վասն զի Եթէ մենք ժողովուրդը գիտենք և կը ճանաչենք, տեղ կայ որ ժողովուրդը բաւական գիտէ Ա; կեղեցւոյ դաւանութիւնը , աեղ կայ որ գիտաէր և ճշմարիտ Աստուածոյ կ'երկրպագէ : Աւ այս Հայոց ժողովուրդոց իրենց դաւանութիւննը չգիտնալուն վրայ զդարձանայք ամեննեւին , վասն զի հուվմէն ականաց մէջ ասոնցմէ աւելի տգէտները կան , և շանո : Աւ դաւանութիւն սորվող ժողովուրդն ալ ինչ սորված է որ , բայց միայն , « Հռովմէն դուրս փրկութիւն չկայ : Այբ Պապն աղօթէ , քաւարանի հոգինները բոլոր աբբայութիւն կ'երթան : Պապին արձակածը Քրիստոս չկրնար կապել , կապածն ալ չկրնար արձակել Պապին անուանը չուտացողը արքայութիւն չկրնար երթալ : »

Ասոնցմէ աւելի կամ տարբեր դաւանութիւն մը չեն գիտեր : Վայ այն եկեղեցւոյն որոյ վարդապետն այսպէս կը վարդապետէ , և ժողովուրդն ալ այսպէս կը հաւատաց : Վի տենք այնչափ Վատին վարդապետներ , սորնք հայ վարդապետներ տեսած ատենին կ'ափսոսան հազար գթսափի րութեամբ . գլուխնին կը շարժեն ու կ'ըսեն , « Վիսան որ յամառած են այս պէս , և չեն կրնար ընդունիլ պապին իշխանութիւնը , և դժոխք պիտի երթանոյ : Արովշետեւ այսպէս իրենց կ'աստուածաբաննեն , զարմանալի չերբ իրենք ալ այսպէս սորվին :

Վանի որ ձեր մէջ այսպէս է , ինչ չեք ուղեր համողուիլ որ ժողովուրդը մը առ հասարակ եկեղեցւոյ ամեն վարդապետութիւնն ու դաւանութիւնը լիովին սորվիլ դժուարին

է. և Հայոց Եկեղեցւոյ՝ իւր ժամբարդեանն համար հնարած մասնաւոր քրիստոնէական վարդապետութիւնը իւր ընդհանուր վարդապետութիւնը կ'ուղէք ճանչցունելը

Կ'ըսէք որ ասորիմեցնող մասն ալ ասոնց մէջ իրենց իշխանութեանը լրութեամբը կը խօսինո. մենք չենք հասկնար ձեր միուրը. արդեօր ըսել կ'ուղէք թէ միայն այսանիք սորմեցնելու իշխանութիւնն ունին, կամ թէ աս քրիստոնէականներուն տպադրութիւնն հրամայելովնին, միւս բոլոր վարդապետական գործերն ՚ի բաց առած կ'ըլլան: Դարձեալ զձեղ կը խարեք. սորմեցնող մասն անոր վաւերացումը կուտայ անոր մէջնը ուսանողաց մէկ մասին բաւական գալուն համար. անկէց աւելի բովանդակութիւնն ունեցող մէկ ու բիշք քրիստոնէականի մէկ մասին համար. և թերեւս այս միւսներուն ունեցած վարդապետութեանց մէկն ունենայ կամ միւսն չունենայ: Եւ այս մէկ մասին կամ միւս մասին համար որ կ'ըսենք. ոչ եթէ անսնցմէ ոմանք այս ինչ վարդապետ թիւնը սորմեցն են, կամ ոմանք այն ինչը, այլ թէ ոմանք այնչափ միայն սորմեցն. բաւականութիւնն ունին, ոմանք քիչ մը եւս աւելի. ոմանք ալ աւելի, իրենց ձրից կամ չնորհացը համաձայն:

Եւ ի՞նչ առթիւ հարկ պիտի համարիմք թէ, որ և է քրիստոնէական ասուուածաբանութեան բոլոր վարդապետութիւնն ալ բովանդակելու է: Ուսանելու կարողութիւնը մարդկանց մէջ շնորհականներ ունի: Այս աստիճաններու չափը ուսանելի գիտութեանց ալ աստիճան որոշած է. այսինքն ոմանք երկու կը

պարունակեն, ոմանք երեք, ոմանք չըրս . . . : Ասկայն դուք այսօր թողլով ընդհանուր վարդապետութիւնը Հայաստանեացս Եկեղեցւոյ, մասնաւոր վարդապետութիւններն ընդհանուր առնելով, կ'ըստիպուիք ձեր այս գործին մէջ մասնաւորէն ընդհանուր հետեւցընելու միալունաց մէջ իշխալ միջութեամբ կ'ըստիպուիք ձեր այս գործին մէջ մասնաւորէն ընդհանուր հետեւցընելու միալ միջութեամբ առ կ'ըսէ:

Վրաջին գիտողութեամբ մասնաւորն ընդհանուրի աեղ առնելով հասկնալէ ետքն, անցնինք երկրորդ գիտողութեամբը որ կ'ըսէ.

Զ. “թէ բողոքականք, թէ հռովմէական ուղղափառք սուրբ գիրքն իրենց հաւատոց աղքիւրը կ'անուանեն. բայց չենք կրնար ըսել թէ, ուրեմն բողոքականք ու կաթուղիկեայք նոյն հաւատքն ունին. վասն զի լրենց հաւատացածը կամ չհաւատացածը Ա. Գիրքն չենք կրնար իմանալ, հապահենց սուրբ Գիրքին տուած իմաստէն կամ մեկնութենէն, զորն որ իրենց վաւերական գրուածոց կամ հանգանակներուն մէջ վիսուելու էտ

Ծանտ աղէկ. սուրբ Գիրքն ամեն քրիստոնեայ աղդերու հաւատոց ալ բիւրն ըլլալով հանդերձ, գրեթէ այն ամեն քրիստոնեայ աղդերու ալ հաւատոց տարբերութիւնը ձեր այս բանածը կը փաստաբանէն: Ի վերաց այսօր ամենայնի հետաքրրութեան արժանի է սա կետը, որ տանելինը դարեան քրիստոնէական Եկեղեցին իւր գրեթէ չորս հինգ դարերուն մէջ միայն հաւատոց միութիւնն ունէր. և այնուհետեւ հաւատոց տարբերութիւնն սկսաւ քրիստոնեայ աղդաց մէջ: Եւ հաւատոց տարբերութիւն ըսելով պիտի չհասկնամք առաւելութիւնն, այլ թերահաւատութիւն: Եւ այս թերահաւատութեան ծագման սկզբան որատմաւթիւնը պիտի

տի տեղեկացնել զմեզ, և ոչ թէ խաւ բերացից շաղփաղիւթիւնները :

— Պատմութիւններն ի՞նչպէս կը տեղեկացնեն զմեզ այս թերահաւատութեան ծագմանը, երբ և ուր ըստ կըսած և արմատ արձակած :

— Պատմութեան տուած իսկ տեղեկութիւնն է որ մինչեւ ըրրորդ դարու վերջերն ու հինգերորդին ըստ կիցըները Քրիստոնէական եկեղեցին այնպէս միացած եր, որ քրիստոնէական հաւատոց լոյր հետղնետէ կը ծագեր և կը ըստ սաւորեր, այն օրերուն և տարիներուն մէջ որեւէլլուն և արեւադրեան բառ երն եկեղեցւոց համար նըշանակութիւն չունեին, այլ եկեղեցին մի էր և ընդ ուրուս երկրի տարածական (1) : Այն այս ժամանակներու մէջ Հռովման իրեն պատունեցաւ Եւսն հերձուած ապետը, որ քրիստոնէական Եկեղեցւոց խննորհական դրութիւնն ու միացեալ վիճակն իւրեն բառ ականացու ցիչ չպատաւ, ուստի խորհնեցաւ որ քահե Եկեղեցւոց սյո միտութիւնը և բարձրանայ ինքը բազմութեան բովլ, Եւ այս փառասիրութիւնն ի՞նչէն յառաջ եկու, եթէ ոչ թերահաւատութենէն .

(1) Յայտ ուսուր մասեան աշակերտն առ Յիսուս, և առեն, ով իցէ ՚ի մէջ մեծ յարբայութեան երկնից : Եւ կոչեաց առ ինքն Ծիստս վեհանուկ մի, կոցոց զնու ՚ի մէջ նոցա, և առ ։ ումէն առեւ մէջ, եթէ ոչ գործալիք և ովհեք իւրեւ զիմանկաթ, ոչ մասանիցէք յարբայս թիւնն երկնից, Մատթէ, Ժ. 1—2:

Հարցանէլ զնուա, զի՞նչ վիճելիք զնանապարհայն ընդ միմնանաւ և նորու ըւռու լինելն : քան զի ընդ միմնանաւ վիճելնին համապարհն թէ ով իցէ մեծ ... Եթէ ոք կոմի առաջն լինել, և զիցի առնենցուն կրոսէր և առնենցուն պաշտ նկայալ Յարկ. Թ. 32—33:

Արգակն զի Եկեղեցւոց նույնի գարուց մէջ ի՞նչ վիճակ և դրութիւնների ըստ կամ և դրութիւն ունենալն յայտնի ընէ : Ս. Ամուս խորհած և Եւսերիսոս Եկեղեցական պատմութիւնը տալուց բարեամբ ՚ի ըստ ընծայի որ յայտնի կընէ սուռ գութեամբ իւր ժամանակի պատմուկան գէոգրէն արձանագրելով :

վասն զի Տէրոջ խոստացած պըսակին և աթոռոյն վրայ երբէք յցա շունենալով, Փարիսեցւոց ու Պալրաց աթոռն իրեն համար առաւել պատուականագայն ընտրեց : Եւ ահա ըստ կըսաւ առաջնութեան և յեսնութեան խնդիրը . Հռովմին ըստ թէ ինքն է մեծ, վասն զի Պէտրոս հն է, Քաղդէացին ըստ, թէ մեծ ինքն է, վասն զի Պէտրոս առաջն անգամ (2) տիբայն է սկիզբն, հապա Հռովմայն Յայն ալ ըստ որ քանի որ ինքն Վիդրէաս առաքեալ ունի և Յովհաննէս առեւտարանիչ, մեծ ինքն է . տակաւին շատ խօսքեր ու փաստեր, ամէն ոք իւր սրտին մէջ | եւսնի հրոյ կայծը բորբոքած, առաջնութիւնն իրեն սեփհականելու փաստեր կը հնարէին : — այն ի՞նչ ըստաւ, — ըստաւ, գուք մեծ էք կամ փոքր, մեղ հետ մասն չունիք, վասն զի գոյթակլութիւն եղայք Եկեղեցւոց :

Վիւնյն սկզբունքէն երկու տարբէր հետեւութեանց մին թիւր է անշուշտ, և այսօր ալ Ճշդիւ կը խօսի | Երապատուելինմէտէ սուրբ Վիդրն հաւատոց աղբիւրն ըլլալով բողբականաց և հոռվլմէտականաց հաւատքը մէկ է չենք իրնար ըսել, վասն զի աղբիւրը մ. կ ըլլալով հանգերձ, ըստ որում նոյն աղբիւրէն յագեցողը խաբելոց էր, ուրիշ տեսակի փոխեց իւր ընդունածը . ըստ որում արդէն իւր սրտին մէջ ծագած է | ; կեղեցւոց հակառակ ոգին ոգին . | ; կեղեցւոց ականջնին խօսող | Եւետարանին խօսքերը իւր մըտացն յարմարցնելու փաստեր կը խօսի հէր և կը հնարէւ : | Եւետարանի խօսքը թէ “ Դու ես վէմ, և ՚ի վէրայ այդիք վիմի շնեցից զեկեղեցի իմ ” , կը մեկնեն թէ Պէտրոս Հռովմայի երթայ, և ւ Հռովմ եկեղեցիներու գլուխ պիտի ըլլայ : Շատ աղէկ է մասստ, չատ քաջ մեկնութիւն :

Այս մեկնութիւնն խարեւութիւնն ու պատրանքն ան մոքերը պիտի իմանան բացորոշապէս, որսնք գիտեն թէ եկեղեցւոյ միութիւնը կը մեկնէր որ, այն ըստուած վէմն է Պետրոսի դաւանութիւնը և ոչ ինքն Պետրոս. և ինչ էր դաւանութիւնը:

— Դու ես Քրիստոսն որդի Առտուծոյ կենդանւոյ (1). — Ենցնիք դիտողութեան միւս կէտերուն:

“ Ասանկ ալ Խջմիածնական եկեղեցին կաթուղիկեայ ուղղափառաց հետ չէ թէ մինակ լ). Գիրք, հասպա նաեւ աւանդութիւն (այսինքն Ա. Հարք) կ'ընդունի. բայց թէ կաթուղիկեայք և թէ Խջմիածնական Եկեղեցին իրք ինչ հաւատք ունին. այսինքն ինչ կը հաւատան ու ինչ չեն հաւատար: լ). Գիրք ու լ). Հարք առջեւնիս բանալով չի մացուիր, հասպա նայելով՝ թէ ինչ կերպով կաթուղիկէ: հոռվմէափսն եհի զեցին սուրբ Գիրքն ու սուրբ Հարքը կ'իմանայ ու կը մեկնէ, և ինչ կերպով Խջմիածնական Եկեղեցին: Աս կերպը կամ իմաստը կամ մեկնութիւնը, ինչպէս կաթուղիկեայ ուղղափառաց քով, ասանկ ալ Խջմիածնական Եկեղեցւոյն նկատմամբ աս եկեղեցւոյն բարձրագոյն իշխանութենէն կամ հեղինակութիւնէն յառաջ եկած գրուածներուն մէջ մինակ վնասուելու է: Ուստի աս կողմանէ ալ վերսիշեալ քրիստոնէականները մէջ նշանակութիւնի ունին: Աս քրիստոնէականներէն կ'օրոշուի, որ Խջմիածնական Եկեղեցւոյն բունի իր սեպհական եղող վարդապետութիւնը որն է ա:

Ազէկ կը խօսիք որ Ա. Գիրքն առջևնիս առնելով հաւատք չիմացուիր,

(1) Պատասխանի ետ Սիմոն Պետրոս և առէ ցնագու ես Քրիստոսն որդի Աստուծոյ կենդանւոյ: Մատթ. Ժ. 2. 16:

նոյնպէս Ա. Հարքն առնելով ալ, սակայն այն տեղ կը խանգարի ձեր խօսքին կարգը որ կ'ըսէք թէ Խջմիածնական Եկեղեցւոյ բարձր հեղինակութիւնները այն ձեր ճանաչած քըրիստոնէականներն ըլլան: Աս քրիստոնէականները չէ թէ այսօր սկզբնաւորեցին հեղինակները, և Հայոց Եկեղեցին ալ այսօր ունեցած եղաւ, այլ Հայոց Եկեղեցւոյ արդէն ունեցած վարդապետական գրուածքներէն վերջին օրերը համառօտեցին և այն քրիստոնէականները յօրինեցին. որմէ թէրեւս դուք տեղեկալութիւնի չունենալով գուցէ իրաւունք ունենայք այդ մասին արդարանալը Արդէն հետըղէտէ քրիստոնէականներէն մէջ բերած հատուածքներնիդ և անոնց վրայ ըրած դիտողութիւննիդ պիտի տեսնեմք և իմանամք: Հիմա այսափը միայն կը գիտցնեմք որ, մասնաւորն ընդհանուրի տեղ առնողն արդէն ինքը սիսալած կ'ըլլայ, եթէ ոչ իւր սկզբանն հետեւութիւնը, Ենցնիք երրորդ դիտողութեանը:

3. “ Թէ որ էջմիածնական Եկեղեցին վարդապետելու ատեն, ՚ի Քրիստոսէ Եկեղեցւոյ խաստացուած անխողականութեն պարգեւն ունի, այսինքն բարեխօս Հոգին սուրբ իրեն օգնական է, հարկաւ գոնէ աս քրիստոնէականներուն մէջ աս անսընալութիւնը պիտի երեւայ, նախ որովհետեւ ասնիք էջմիածնական Եկեղեցւոյն ամենէն բարձր իշխանութեամբը վաւերացած ու հաստառուած գրուածներ են. Երկրորդ՝ թէ որ աս քրիստոնէականներուն մէջ անսընալութիւն կոյ նէ, ան ատեն մինակ ժողովարդը Աստուծոյ առջեւ պարտական կ'ըլլայաս քրիստոնէականներով իրեն առջեւը գրուած վարդապետական Եկեղեցւութիւնը հաւատալու: Աւր որ

անսխալ վարդապետութիւն չկայ .  
հոն հաւատալու ալ պարսականու-  
թիւն չկայ :

Վենք եկեղեցին անսխալ գիտենք  
ըստ որում խօսաացաւ իրեն Քրիս-  
տոս . “ Ես ընդ ձեզ եմ զամենայն ա-  
ռուրս մինչեւ ՚ի կատարած աշխարհիո .  
Առաջ . ԽՀ . 20 :

“ ՚իթէ սիրէք զիս զպատուիրանն  
իմ պահեսջիր : ՚ւ ես աղաջեցից ըդ  
չայր , և այլ մխիթարիչ տացէ ձեզ ,  
զի ընդ ձեզ ընակեցի ՚ի յաւիտեան :  
Օհոգին ճշմարտութեան , զոր աշ  
խարհս ոչ կարէ ընդունիլ , զի ոչ տե-  
սանէ զնա , և ոչ ճանաչէ զնա . բայց  
դուք ճանաչէք զնա , զի առ ձեզ բը-  
նակեցի և ընդ ձեզ եղեցի : Ոչ թո-  
ղեց զձեզ որբս , գամ առ ձեզ . փոքր  
միւս եւս՝ և աշխարհս ոչ եւս տե-  
սանէ զիս , բայց դուք տեսանիցէք  
զիս . զի ես կենդանի եմ , և դուք  
կենդանի լինելոց էք : Հայոց աւուր  
գիտանիք դուք՝ զի ես ՚ի Նօրիմում՝  
և դուք յիս , և ես ՚ի ձեզ : Որ ունի  
զպառու իրանս իմ և պահէ զնոսա ,  
նա է՝ որ սիրէ զիս . և որ սիրէն զիս ,  
սիրեցի ՚ի հօրէ իմմէ , և ես սիրեցից  
զնա , և երեւեցուցից նմա զիս ” :  
Յովէ . ձ.Դ . 15-21 :

“ ՚իթէ կոյցէք յիս , և բանք իմ  
՚ի ձեզ կայցէն , զոր ինչ կամիցիք .  
լինիցի ձեզ . . . ՚Իուք բարեկամք էք  
իմ , եթէ առնիցէք . զոր եսն պատ-  
ւիրեմ ձեզ : Ոչ եւս կոչեմ զձեզ ծա-  
ռայս . զի ծառայն ոչ գիտէ զինչ գոր-  
ծէ տէլն նորա : ՚Այլ զձեզ կոչեցի  
բարեկամն , զի զամենայն զոր լուս  
՚ի Նօրէ իմմէ , ծանուցի ձեզ ” : Յովէ.  
ԺԵ . 7-15 :

Ասնք և ասոր նման շտու խօսքե-  
րըն Վւետարանին՝ մեզի կը հաստա-  
տեն ՚իկեղեցւոյ անսխալութիւ-  
նը . և Հոգին սուրբ կը յիշեցը

նէ եկեղեցւոյն՝ ինչ որ Քրիստոս ՚ը-  
կեղեցւոյ գլուխը սորմեցոց (1) . ուս-  
՚իկեղեցւոյ վարդապետութիւնն ան-  
սխալէ . ՚այց որ վարդապետութիւ-  
նը . այն վարդապետութիւնը , զոր  
Տէրն մեր ինքնին խօսած է և պատ-  
ւիրած , և Հոգին սուրբ կը յիշեցնէ  
՚իկեղեցւոյն . թէ և Տէրոջ ըսած ա-  
մեն խօսքերը չեն պարունակեր աւե-  
տապանին մէջ յայտնի գրուած , սա-  
կայն ՚իկեղեցւոյ վերաբերեալ ամէն  
վարդապետութեանց սկզբունքն ան-  
պատճառ կայ : Վ արդապետութիւն  
մը որ այն սկզբան համաձայն է , ան-  
սխալէ . վարդապետութիւն մը որ  
այս սկզբան չհամաձայնիր , անսխալ  
ընդունելու համար մտացիներ պէտք  
են : Վ արդապետութիւն մը՝ որ այս  
սկզբան չհամաձայնելով անսխալու-  
թեան շնորհէն զուրկէ , ուր կը մնայ  
հապա երբ այս սկզբան ալ հակառակ  
ըլլոց այն վարդապետութիւնը :

Հռովմայ եկեղեցին իւր սխալնե-  
րը կլիցունելու համար մէկ դարէն  
աւելի է որ զինքը անսխալ ցուցնելու  
համար՝ տգիտաց վկացութեամք իւր  
քահանացապետին անսխալութիւնն  
հաստատել կը ջանայ : Հայոց ՚իկե-  
ղեցին այս տեսակ ջանք մը ըրած չէ  
մինչեւ ցայտօր . եւ անսխալութեան  
շնորհէն զուրկ ըլլալուն համար ,  
միշտ իւր վարդապետութիւնը Վւե-  
տարանի սկզբանցն համաձայննեցնել  
ջանացած է , և համաձայննեցուցած :  
՚իկեղեցական անհատ մը խարուելով  
կամ չգիտնալով , ՚իկեղեցի սխալած  
ըլլար : Հայաստանեայց ՚իկեղեցւոյ  
վարդապետութիւնները Վւետարա-  
նին սկզբանցը վրայ միշտ յեցեալ են ,

(1) Իսկ միմիթարիչն Հոգին սուրբ՝ զոր առ արեացէ  
չայր յանուռն իմ . նա ուսուցէ ձեզ զամենայն . և  
յիշեցուցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ : Յովէ.  
Ժ.Դ . 16 :

սոյն վարդապետութեանց պարունակող գրքերէն քաղաքած քրիստոնէականները բարոր ուղիղ են և անօխալ:

Վատուած միայն անօխալ է, որմէ հետեւութիւն է անշուշտ, թէ Վատուածոյ խօսքն ալ անօխալ է, որովհեւ տեւ Եկեղեցւոյ խօսքը միշտ Վատուածոյ խօսքերէն առնուած է, ուստի Եկեղեցւոյ խօսքն ալ անօխալ է, Բայց երբ Եկեղեցին Վատուածոյ խօսքերէն դուրս կը խօսի, անիկա անօխալ չեկրնար ըլլալ: Մնատի մը խօսուածքը նմանապէս, ով գիտէ ուրկէ առած է, անոր վաւերականութիւնն Վաւերականի սկզբունքէն միայն կրնայ հաստատուիլ:

Գանք չորրորդ դիտողութեան.

4. “Թէ որ Վամիածնական Եկեղեցին իրաւցնէ անօխալութիւն ունի, և իր անօխալութիւնն ինչպէս ըսեմք, սա քրիստոնէականներուն մէջ պիտի երեւնայ, չերնար ըլլալ որ սա քրիստոնէականներէն մէկուն խօսքը մէկալին խօսքին դէմելլէ, կամ սա ժամանակուան քրիստոնէականը՝ մէկալժամանակուանը քրիստոնէականին ըսածքին հակառակ գայ. կամ սա տեղաց քրիստոնէականը մէկուլ տեղաց քրիստոնէականին ներհակ ըլլայ, որովհեւ տեւ Հոգին սուրբ ամեն ասեն ու ամեն աեղմի և նոյնը կը խօսի ո:

Այս Հայաստանեացս Ա. Եկեղեցին ունի անօխալութիւն, ինչպէս որ վերը ըսինք, իւր քրիստոնէականներուն մէջն ալ կ'երեւոյ իւր անոր խալութիւնը, գուք որ Հայաստանեայց քրիստոնէականներուն խօսքը իրարու դէմելլէ կը կարծէք, այն պէս չէ, ինչպէս որ հետզետէ յառաջ երթալավ ալ պիտի անոնքմք: Այս սխալը կամ բաւ ևս է ըսել թերութիւնը Հոգինց քրիստոնէականներուն և վարդապետական գրքե-

րուն մէջ միշտ և անօխակաս գտնիլ ամ են ամբարտաւանութիւնն իրենց ոգուոյն վրայ տիրած դարերէն ի վեր: Իրենց ընդունած աւետարանի մեկնութիւնները, որոնք նախնի ժամանակները գրուած են և ընդունած, կը մեկնեն թէ Վաւետարանի մէջ “դու ես վէմ և ի վերայ այդր վիմի շնորհից վեկեղեցի իմ, և դըրունք զժոխաց զնամի յազթահարեացն ոյն խօսքը Վետրոսի դաւանութեանն համար ըսած է Վատուած, և այժմու քրիստոնէականները և ուղակի Վետրոսի անձին վրայ կը մեկնեն, թէ Քրիստոսի Եկեղեցին Պետրոսի անձին վըրայ շնուրած է: Իսել է որ Հոգին սուրբ լատինաց կամ Հոգինց Եկեղեցւոյն մէջ առաջին ժամանակն այն պէս խօսած էր, հիմա ալ այնպէս կը խօսի: Եւ այս ինչու, վասն զի նոր աստուածաբաններն ու վարդապետները այսպէս կ'ուղեն, և այսպէս աւելի յարմար կուգայ աւետարանն իրենց մոգին:

Ձեր նախագատաւթեամբը ձեզի կը հարցնեմք, ինչու լատինական արդի գրուածքները նախնի Եկեղեցւոյ և Վաւերայց ժամանակի դրուածքներուն կը հակառակի:

Սոր տալիք պատասխաններ շատ կան, սակայն գուը չէք կրնար խօսիլ նոյն պատասխանները, հապա՞ նոյն նոյն ձեզ հարցնալիները:

Հոգին սուրբ ամեն ատեն ու ամեն աեղմ միեւնոյն կը խօսի, բայց լատինաց Եկեղեցւոյն մէջ երեկ ուրիշ արոր ուրիշ կը խօսի: Մոցինք հինգ երորդ դիտողութեանը:

5. “Վամիածնական Եկեղեցինը աեղմ կը վեսչէ, թէ իւրեն հաւատըը կաթուղիկէ Հոգինց քրիստոնէականներութիւնը հաւատքէն ամեննեւին տարրերութիւն մը չունի ո:

Վեհք որ Հայաստանեաց Եկեղեցւոց մէջն ենք , այդ տեսակ վիճակութիւն մը մինչեւ ցարդ չեմք գիտեր . դուք ալ ուրիշ առած եք անիկա զուրցած չեք . հետեւաբար հիմա ալ տակաւին չենք գիտեր այդպիսի վկայութիւն մը : Ինդհակառակին Հռովմայ Եկեղեցին որ այսօր կը տանէ : Եւնը՝ մեծ անուանելով և իրեն համար վերականգնիչ դաւանելով . Հայաստանեաց Եկեղեցին կը նզովվայն : Հայաստանեացու Ո . Եկեղեցւոց Հռովմայ Եկեղեցին ունեցած տարբերութիւններու մէկ քանին տանէ յառաջ ալ ըսինք . հիմա ալ կ'ըսենք . Հայաստանեաց Եկեղեցին Հռովմայ Եկեղեցին կը տարբերի . Հայաստանեաց Եկեղեցին սուրբ է , իւր Գրւխոյն Քրիստոփի միացած է . մինչդեռ Հռովմայն Պապի հետ միացած է : Քանի քանի տարբերութիւններ տակաւին , որոնց և ոչ մին ունեցած է Հայաստանեաց Եկեղեցին , և ոչ ալ պիտի ունենաց :

“ Մանաւորաց գրուածոց մէջ գուցէ ներուի՞ թէ որ աս կերպ տարբերութիւնն մը տեսնաւի՞ ու :

Թէ՞ մանաւորաց և թէ Ինդհանուր վարդապետութեան աղքէն տարբերութիւնն ի հարկին եւ , և պապադաւան Եկեղեցին ներողութեանը հարկ չեւոյ . վասն զի չեն սպասեր իրեն կարծած այդ ներողութիւնը կամ աններողութիւնը Հայաստանեաց Եկեղեցւոյն վրայ երբեք ազդեցութիւնը չունին : Տիկարամաւթեան տալու է որ իրբեւ թէ աններողութիւնը ցցց տալով կ'սպասնայք ըսելով .

“ Թէ՞ որ աս քրիստոնէականներաւն մէջ սրոնք Վամիածնական Եկեղեցւոյն ընդհանուր վարդապետութիւնն ու հաւատքը կը պ սրունակին , իրաւոյնէ կայուղին Հռովմէական Եկե-

ղեցւոյ վարդապետութենէն տարբեր վարդապետութիւններ գտնութին , ալ բնական կերպով հարկ է որ ամեն մարդ ըսէ թէ Վամիածնական Հայոց Եկեղեցին իրօք կաթուղիկէ հռովմէական Եկեղեցին հաւատոյ կողմանէ տարբերութիւնն ունի : Աս տարբերութիւնն ինչպէս ամեն աւողջ միաքաղէ է տեսնել , մինակ մէկ հաւատոյ մասին մէջ ալ ըլլաց բաւական է :

Եթի անգամ մը յիշէք , թէ Հայաստանեաց Եկեղեցւոյն ունեցած յայն առ Վոտուած է , և Հռովմէական Եկեղեցւոյն առ Պապը , արդէն բոլորովն տարբեր ըլլալը բացայաց պիտի հասկցած ըլլայիք : Եւ ինչո՞ւ այսչափ շատ տարբերութեանցը մէջ կը պաշարուիք դարձեալ ու կ'ըսէք , եթէ այս տարբերութիւնն մէկ հաւատոյ մասին մէջ ալ ըլլաց , բաւական է : Արդէն Հռովմայ Եկեղեցին հաւատոյ մասինց ընտրութիւն չգիտէք և Պապին մեծութիւնը հաւատոյ մաս համարած է . այս օրերս ալ հաւատոյ մասմը եւս աւելցնելու շատ աշխատեցաւ , թէ Պապն անօխալէ , և հաւատոյ մաս է . առ մի մասն հաւատոյ թերահաւատառովն ալ առ բոլոր հաւատուն թերեհաւատած կ'ըլլայ , ուստի այս մօներս ձեւքեցաւ . և հաւատոյ մաս մը ընդունիլինչպէս կտրելի է որ ներէ Հռովմին Հայաստանին . Արդ Հռովմայ ներումը ձեզ կը թողու Հայաստանեաց Եկեղեցին վայելլ , միայն թէ մի մասնայք որ նո ձեզմէ կը տարբերի . մարդկային գործոց պատահումը հաւատոյ մաս չհամարուիք :

“ Թէ՞ որ աս ամենն ասանէլ է , կ'ըսէ , ան առեն քիչ մը խելք ունեցող մարդին իրեն պիտօր ըսէ . թէ որ աս քրիստոնէականներուն մէջի վարդապետութիւնն ամեն առեն ու ամեն

տեղ նոյն չէ, ան ատեն հան Վասու-  
ծոյ մատը չկայ. Հոգին սուրբ այն  
վարդապետութիւնը սորվեցնովնեւ-  
րուն հետ չէ: »

Կընդունիմք որ Հոգին սուրբ ա-  
մեն ատեն և ամեն տեղ մի և նոյնը  
կը խօսի. սակայն կը հարցունեմք թէ  
ինչու Հռովմայ Եկեղեցւոյ մէջ մի և  
նոյնը չխօսիր: Ծակրեւս հարցյեն թէ  
որն է տարբեր խօսածը: Ո՞ինչեւ ասու-  
ներեք դարբ Հռովմայ Եկեղեցւոյն  
մէջ Հոգւոյն սրբոյ բղխումն ՚ի Հո-  
րէ կ'ըսուեր, այնուհետեւ սկսան ՚ի  
Հօրէ և ՚ի Ալրդւոյ ըսել: Ինչու  
տասներեք դար այնպէս և այնուհե-  
տեւ այսպէս:

Եւ Հոգւոյն սրբոյ բղխման ՚ի  
Հօրէ և ՚ի Ալրդւոյ ըսելու խնդիրը որ  
տասներեք դարէն յառաջ Ապանիայի  
մէջ ծագեցաւ, և երկար ժամանակ  
Հռովմընդունեց, այն ատեն Հոգին  
բնչպէս կը խօսէր Հռովմայ Եկեղեց-  
ւոյն մէջ: Ծակրեւս առանց պատկա-  
ռելու ալ ըսեք թէ առաջինը սիսալ էր  
վերջնընը ուղիղ. վասն զի որչափ որ կը  
խօսիք ալ, չէք գիտեր Հոգւով՝ թէ  
բնչ է Եկեղեցի, բնչ է Վւետարան,  
բնչ է Վատքելոց գործ և ըսուզիթ:  
Ալրդունիք մ' ունիք Պատլը բարձրո-  
ցնելու, առեր էք կ'երթացք. բայց  
գէպ ուր. ուր որ ճանապարհն եղէրի:

Հռովմայ Եկեղեցին, որ Հոգւոյն  
սրբոյ բղխումնը, ՚ի Հօրէ և ՚ի Ալրդւոյ  
ըլլալն ընդունեց, գիտէր արդեօք  
յառաջագոյն բնչու չէր ընդուներ:  
Եւսն ՚ի կը մերժէր և չէր ուղիր  
որ ըսել տայ թէ, Հռովմին իր ուղած  
առենը կ'այլայլէ ու կը փոխէ Եկեղե-  
ցւոյ աւանդութիւնը: Բայց իւր յա-  
ջորդը փոխեց, որ ըսել է երկու պա-  
պերուն տարբեր տարբեր կը խօսէր  
Հոգին, տարբեր ժամանակ ու տար-  
բեր անձանց մէջ:

Հռովմայ Եկեղեցւոյ ներողու-  
թեան թուզիթ տալու դրութիւնը,  
չէ թէ քրիստոնէութեան կամ ասու-  
ուածովաշտութեան գէմ կընայ բլար  
այլ և ամեննեւին հեթանոսութիւն է.  
մարէ անցունեն անդամ հեթանոսու-  
թիւն է, տէր կը մնայ գործադրելը.  
այս աստիճանի հեթանոսութիւնը  
այս աստիճանի ոճրագործութիւնը  
յանձն առնող և ընդունող, ու իւր  
ժողովրդեանն ուսուցանողն կեղեցւոյ  
մէջ Հոգւոյն տնօփառութիւնը կըր-  
նայք յուսալ երբէք. և եթէ յու-  
սոյ ք' ո՞ր երեսով:

Վասուածութիւնը որ հին օրինաց  
մէջ ՚ի աղանանէր պատուիրեց, նոր օ-  
րինաց մէջ ալ նոյն պատուէրը սաստ-  
կացոց ու ըսաւ ՚ի բարինար: Վանց  
գործադրելու սկզբունիքն ալ տուաւ,  
ըսելով. —Ալրեսցես զւէր Վասուած  
քո յամենայն սրոտէ քումմէ և յա-  
մենայն անձնէ քումմէ և յամենայն  
մասց քոց. այս է մեծն և առաջին  
պատուիրան. և երկրորդն նման սմին.  
Ալրեսցես զընկերքո իրբեւ զանձն  
քո: Ընկերն անձին նման սիրելու-  
պատուիրանին հաւասար կը զօրացնէ,  
որպէս զի աշխարհի մէջ մարդկան  
կեանցը հանգիստ ունենայ. և ընկե-  
րին վրայ սէր ունեցողն արդէն չը  
կընար ընկերին բարկանալ:

Վակայն ընդ հակառակը կը պատ-  
ուիրէ այսօր Հռովմայ Եկեղեցին նե-  
րողութեան թուզիթ տալով, վասն  
զի ընելիք յանցանիքն արդէն թողու-  
ցած է և կընայ առանց երբէք վիա-  
սու յանցանել: Վայ է Հոգւոյն սրբ-  
րոյ խօսածը Հռովմայ Եկեղեցւոյն  
մէջ, բայց լիցի:

Վանց վրայ իրենց տեղերն երկա-  
րօրէն պիտի խօսուին հարկու, հի-  
մա շարունակութեանն անցնինք:

“Հայտառանեսցը ըստած էկեղեցին կըսէ՝ անսխալըւթեան՝ պարգեւը չունի :”

Հայաստանեաց Եկեղեցին անսրբ  
խալւթեան պարդեւն ունի, իւր ՚ի  
Քրիստոսէ առ ած և Առաքելոց առ-  
ված ու տեսածն անփափիս մինչեւ  
յայսօր պահելով։ Հայաստանեաց Ե-  
կեղեցւոյ Հայրապետը առանձին Ե-  
կեղեցի չէ ինչպէս Հռովմինը, ուստի  
եթէ երբէք Հայրապետի մը ըրած  
փոփոխութիւնը կայ որ ուրիշին նա-  
յելով ըրած ըլլայ, այն Եկեղեցւոյնը  
չէ, նա մանաւանդ Հայոց հայրապե-  
տըն ալ այնպիսի փոփոխութիւններ  
ըրած չունին, և չեն ըներ։

Աը հետեւցնէ վերի ըսածներն ,  
և ուստի ալ միսիթարիչ Հոգին սուրբն  
իր անխաղութեամբը անանկ եկեղեց-  
ցւոյ մը մէջ պէտք է փնտռել , որն  
որ չէ թէ մինակ 60 տարուան միջոցի  
մէջ , հասզայ տասնեւութ ու կէս դա-  
րու մէջ Վրեւելքէն Վրեւմուտք ,  
Հիւսիսէն Հարու , Հաղարաւոր  
բերնով վարդապետէ ու իր վարդա-  
պետական իշխանութեամբը հաւան-  
ուած գրուածոց մէջ և ոչ բառ մը  
կամ յավա մը գտնուի , որ իրարու-  
ներհակ ըլլոյ . Հապա անանկ վարդա-  
պետութիւնն մ' ըլլոյ , որ կարող ըլ-  
լոյ իրացնէ կաթողիկէ կամ Վնդ-  
հանրական ըսուիլ , ամէն ատեն ու-  
ամն տեղնայն ու բնըիրեն հետ հա-  
մաձայն բյայրի : ո

Այդ բասծնիդ ձիւդ մեր ունեցած է կեղցին է, և ոչ թէ ձեր կարծածին պէս Հռովմինը, անթիւ տարբերութիւններ կան Հռովմաց եկեղեցւոյն հին և նոր դրութեանը մէջ, և ոչ այսափ միայն, այլ և յայտնի սխալներ և անկարգութիւններ մուծուած և կը պաշտուին : Ոինչեւ անդամ պիտի յաներ սր հիմնդ տարիից

աւելի ասլրող իւ բաքանչիւր Պապեց  
ըու օրերը տարբերութիւններ ունե-  
ցած է . ինչպէս որ առանց պատմու-  
թեան հարկ ըլլալու ներկայ Պապին  
աւուր ու կենացը մէջ Հռովմաց ե-  
կեղեցւոյ կրած փոխիտութիւնները  
ժամանակին մարդկան այ լաւանի են

“Ուստի էջմիածնական եկեղեց-  
ւոյն վերցիշեալ եկեղեցական իշխա-  
նութեամբ հաստատուած վաւերա-  
կան գրուածքներուն համառօտ քըն-  
նութիւն մը լնենք տեսնելու համար

Ա. թէ արդէօք այս գրուածքնեւ-  
րուն վարդապետութիւններն իրար  
կրուանեն :

Բ. Յմէ արդեօք աս գրուածքնեւ-  
լուն վարդապէտութիւնը կամու զի.  
կէ հռովմէական վարդապէտութեան  
միաբան է :

Ականք այն հաւատոց մասերէն ,  
որոնց վրայ Հայութանեաց էջմիած-  
նուկան Եկեղեցին հնուցմէ իաթու-  
ղեկէ Եկեղեցւոց (մասցէր է հունվան-  
ականն ալ բաելու ,) հետ վեճ ունե-  
ցած է :

Այն քրիստոնէականներու բոլոր  
ըստածներն ալ իրարու կրթունեն ինչ  
պէս պիտի տեսնենք հետզհետէ : Եւ  
Հայաստանեացց Եկեղեցւո վարդա-  
պետութիւննը արդի հւովմէական  
վարդապետութեան հետ հակառակ  
են բոլորավին: Իսպա հւովմէացիքդ կը  
ողնէք թէ դաւանութիւնն ուղեղէ,  
զայն ալ հասկնալու մէկ միջացը կայ .  
զայն մէջ բերելով կը հասկցունենք :

Եյսուհետեւ կ'ոկոի բուն գործոցն:

(Ը արուելի լին)